

ԱՐՏԱՐԹԻՒՆ ԼՈՒՐՆԵՐ

Գ Ա Ղ Ա Ւ Ա : Մարտ 8 ին երբոր աղգային ժողովը գումարուեցաւ նէ Պ . Պիւղիւնքէն Իտալիայի գործերուն վրայօք պաշտօնատարներուն խնդիրները բարա :

« Գիտեմ որ ժամանակինդ սուղ է , և ես ձեր ժամանակը չի պիտի վատնեմ : Միայն երկու վայրկեան ձեր մտադրուելի պէտք է : Թէ որ ինձմէ առաջ այս ատենը ելող ատենաբանները , կարծեօք անձնական բացատրութիւններու բնարան մը գրու նալու համար , այս գործը ուրիշ ճամբայներու չի տանելին նէ ես այս ատենը չէի ելլար :

« Այս վիճաբանութեան սկիզբէն արտաքին գործոց պաշտօնեան գանգացեալ որ ատենին խնդիրները ընելու տեղը առաջարկութիւնները ըրին : Արտաքին գործոց պաշտօնեային կամքը ես հիմակ կը կատարեմ և ուրիշ անգամ իրեն ըրած խնդիրներս կը կրկնեմ :

« Գ . Լամարթինը առժամանակեայ կառավարութեան արտաքին քաղաքականութեան բոլոր դրութիւնը մէկ խօսքի մը մէջ բովանդակելով ձեզի պատկու ըսաւ — Թէ որ Իտալիայի ներքին փոփոխութիւններուն համար անոր վրայ գուրուէն յարձակում մը ըլլայ և այն ալ Գաղղիան կանչելու ըլլայ նէ Գաղղիան հոն է — :

« Ինձի մնայ նէ ես այս սկզբունքը կը բռնեմ և կառավարութեան կը հարցունեմ թէ Իտալիայի ժողովրդոց իշխանութեան իրաւունքը պահպանելու միտք ունի մի , և եթէ որ Լամարթինի մէջ ծագելու թշնամութեանց պատճառաւ Աստրիան Ինիմոնթէի երկիրը մտնալու ըլլայ նէ կառավարութիւնը ինչ պիտի ընէ :

« Նաեւ կառավարութեան կը հարցունեմ որ հռոմէացաւան տերութիւնները Պապին աշխարհական իշխանութիւնը հաստատելու համար մէջ մտնալու ըլլան նէ ինք ինչ պիտի ընէ : Արտաքին կը հարցունեմ որ Աստրիան ժառանգութեան անհիմն իրաւունքները պահանջելով մեծ գրաւութեան կառավարութիւնը հաստատելու համար Թոնքա նա մտնալու ըլլայ նէ ինք ինչ պիտի ընէ :

« Երբոր Պ . պաշտօնատարը այս երեք խնդիրներուս պատասխան տալու ըլլայ նէ ես ալ կը նայիմ երկրորդ անգամ մըն ալ վիճաբանութեան կը մըտնամ մի » :

Արտաքին գործոց պաշտօնեայ Պ . Տրիւնի Տըլիւիլը այսպէս պատասխանեց :

« Գ . Մարանուը իւր երեք ենթադրութեանց մէջ կառավարութեան ինչ ընելքը կը հարցունէ :

« Թէ որ կառավարութիւնը իմ բերնովս այս եւ

րեք բանին մէջ ես չի պիտի խառնուիմ ըսելու ըլլայ նէ , այս խօսքը օտար տէրութիւններուն խորախոյս մը պիտի ըլլայ Պ . Մարանուըն չուզածը ընելու համար :

« Թէ որ ընդ հակառակէ՛ կառավարութիւնը զէնքով եղած բանին զէնքով գէմ պիտի գնեմ ըսելու ըլլայ նէ , չի վայելած և չի հարկաւորած սեղը պատերազմ բանալու պիտի հարկադրի :

« Ինչ մը առաջ այս ատենին մէջ Պ . Բալէնեալ զօրապետը յայտնեց որ Պ . Լամարթինին յայտարարութեան ինք պատերազմ չէ հաներ : Մէնք ալ մեր կարգին կը յայտնեք որ ձեռքբերուու եկածին չափ պատերազմ չի բանալու պիտի աշխատինք :

« Գ . Բալէնեալ զօրապետը աննեղ հաւատարմութեամբ յիշեց որ բազմամտանգ պարագայներու մէջ բոլորովին զգուշ կենալու համար ժողովին իշխանութիւն խնդրեր ու առեր է :

« Ես ալ ժողովին նոյն իշխանութիւնը կը խնդրեմ՝ վասն զի վիճակը միևնոյնն է , և շատ դժուարութիւններ ունի : Այսպիսի ասկէ աւելի բան ըսել չեմ ուզեր » :

Աստրիան , այն օրուան կարգը բուէի դրին , և 341 ձայնի 438 ձայն ունենալով ընդունուեցաւ :

Ա Ն Գ Ղ Ա : Հասարակաց խորհրդարանին ալ այս 7 ին ժողովին մէջ Լ օրու Բալէնեալի Սիկիլիայի վրայօք բռնած քաղաքականութեանը գէմ շատ յարձակեցան : Գիտաւորապէս Պ . Պէնքը կառավարութեան ղեկարարներէն ելած թեմատիկներէն արտաքիններուն վաճառելուն վրայ շատ դիմացաւ : Լ օրու Բալէնեալի այս բանը չուրացաւ բայց ասոր անմուտութեամբ հաւանութիւն արված ըլլալը և ասոր վրայ Երբորի տերութիւնը մեկնութիւններ արված ըլլալը իմացուց : Նաեւ ըսաւ որ պատամբ հպատակներուն և իւր իրաւունքը պահանջող ժողովրդի մը մէջ մեծ տարբերութիւն կայ , ասոնք մէկընկէ սրտելու է : Լ օրու Ղ օն Ռուսէն ալ անոր պաշտօնակալութիւնը ըսաւ և 39 ձայնի գէմ 124 ձայն ունենալով խորհրդարանը Պ . Պէնքին առաջարկութիւնը չի բռնեց :

Այլի օրն ալ պաշտօնատարներուն գործը յաջող գնաց : Իւրենույի աղքատաց օգնութեան վերաբերեալ գործոյն վրայօք 172 ձայն աւելի ունեցաւ (34 ձայնի գէմ 206) :

Գ Ե Ր Մ Ա Ն Ի Ա : Գերմանացոց դերթէ կէսը խնդրեր են Աղգային ժողովին որ Բրուսիայի թագաւորը Գերմանիայի կայսր ըլլայ . բայց անկիւյ չուզէր ընդունիլ , բտելով որ իւր կայսեր գէմ արտաքին ժողովրդի մը ձեռքէ կայսերական թագ չեմ ընդուներ :

Պ Ե Ռ Ա Ւ Ն : Երկրորդ խորհրդարանին մարտ 6 ի ժողովին մէջ Պ . Կրապօլը 171 բուէով այս ժողովին նախագահ ընտրուեցաւ : Ահա նախագահութեան անուրը ելած ժամանակը ըրած ասեալաբանութիւնը :

« Պարաններ : Այս կարեւոր և դժուար պաշտօնին զիս ընտրելովիդ ինձի մեծ պատիւ մը ըրիք , և այս պաշտօնը չորս շաբթուան համար կ'ընդունիմ : Ինձի ցրտուցած հաւատարմութիւններուդ համար մեծապէս շնորհակալեմ , և այս հաւատարմութեանը ղինքս արժանի ցրտուելու համար անխնայ ջանիւ պիտի աշխատիմ : Իմ փոյթս մեր հայրենիքին երջանկութեանը և ազատութեանը համար ներկայն անցեալին հետ հաշտեցունել պիտի ըլլայ . այս մտքով անկողմնապահութեամբ և կանու նադրութեան կարգերու համեմատ նախագահութիւն պիտի ընեմ : Այլ յուսամ որ այս նպատակիս հասնելու համար գուք ալ ինձի օգնութիւն կ'ընէք : Նախ և առաջ մեր պարտքն է որ հին նախագահին շնորհակալութիւն ընենք որ այնքան հաստատութեամբ և քաջութեամբ վէճերը կառավարեց » :

Պարոն Տ'օրգիլարը նախագահին առաջին փոխանութիւնը ընտրուեցաւ և Պ . Լէնինկը երկրորդ փոխանորդ : Երկուքն ալ մէյնիկ կարճատև ծառայութիւն ի շնորհակալութիւն այս պատուոյն : Այս նուհետեւ ժողովը իւր ութը քարտու զարկերը ընտրեց և ընտրուողներն ասոնք են : Արեւիկի , Կրուսակէր , Օսիերման , Տը Պօրիս , Կէսէր , Հարթման , Բրուսու , և Կէլեր :

Խորհրդին հին նախագահը Պ . Բիւլիլը Բրուսիայի պաշտօնը ձգեց , բոլորովին առանձին կեանք պիտի վարէ կրկին :

Ա Ի Ս Գ Ի Ր Ի Ա : Մարտի 12 ին Կարողս Ալբերտ Սառապիայի թագաւորը Վէննա գրեթէ որ զինադադարման ժամանակը լրանալով պատերազմը նորէն սկսուելու միտք ունի . ուստի կայսրն ալ հարկաւոր եղած հրամանները գրեթէ Պատեճքի զօրապետին և 20 ին պատերազմը նորէն սկսեր է :

— Վէննայի մէջ երբոր ըսուեցաւ որ Կարողս Ալբերթ պատերազմ կ'ուզէ , իսկայն առեւտուրը գաղաղեցաւ , և թուղթ ստակներն ալ մինչեւ հարիւրին քսան վար ինչոն :

Հ Ո Ւ Ն Կ Ա Ր Ի Ա : Գրանտիլիանիայի մէջ մեծ զիւրուած մը պատահեցաւ և նոր խառնակութիւններ ելաւ : Ինչպէս որ ամենուն յայտնի է , իշխանութեանց (Վալարիայի և Սլոուակիայի) մէջ գտնուող ուսուցչական կենտրոնը իւր զօրք բանի մը ժամանակէ ի վեր Հերմանիայու մտեր ու հասեր էր : Այժմ Պէմ զօրապետին հրամանատարութեանը կողմ հաւակարացի զօրաց խումբը այն քաղաքը

կընդունելու համար , ուրիշ բան չուենիք ըսելու , բայց եթէ Երախնոյը ձեռքբերին առնուն ու ըսեն մեզի թէ որ սողերուն վանկերը զուգաշարի են : — Հապա երբ և ինչպէս մտեր է մեր մէջ աս սովորութիւնը : — Մէնք գիտենք թէ երբորտասաներորդ գարեան ի վեր , գիտութեանց անկմանը ու սովորութեան ծաւալելուն ժամանակները , որոնց մէջ ակորժակը կ'աւրուի և բնիկ աղգային բանասիրութիւնը օտարներուն խառնուելով և նմանելով կը խորթանայ : Նարեկացին , Վագիստրոս և Երոզալին , որ աս գարեբուս մէջ կը ծաղկէին , իրենց ժամանակին մարդոց ակորժակին յարմարելու համար ; գործածեցին վանկազարկութիւնը , ինչպէս նաեւ յանգը . (թէպէտ շատ անյանգ ու անդաւ մաշակ բանաստեղծութիւններ ալ ունինք անսոյ մէ) : Անոնց օրինակին հետեւողութեամբ , իրենց ժամանակակից և սալաբայ բանաստեղծները բոլորովին մոռցուցին մեր բնիկ տաղաչափութիւնը , ու տեղը խորթ վանկազարկութիւն մը հաստատեցին , որուն քանի գեաց աղգերնուս սկանչները վարժեցան :

Գրեթէ բոլոր մեր հնոց բանաստեղծութիւնները քնարերգական կրնանք ըսել . խիստ քիչ դիւցազնական , ամենեւին ողբերգութիւն կամ կատակերգութիւն , և այլն : Բնարերգական տաղաչափութեան պիտի հանենք ինչ տեսակ բանաստեղծութիւն որ անդամազարկել ուղենք : Հ . Արսէն գիւլազնականին չափը սահմանեց , կը բազմայինք որ այսպիսի փորձ և վարժ միտք մը ուրիշ տեսակ բանաստեղծութեանց յարմար անդամազարկութիւններըն ալ սահմաներ : Թէպէտ իր ըրած գիւլազնականներու ճամբայներնուս առաջնորդած է , բայց , հնարաւոր խտարմանիքներ ձեզ ազդուելու համար , մեր երախտագիտութիւնը կ'եւելցնէր աւելն բանաստեղծութեանց յարմար անդամազարկութիւններուն ցուցակովը :

Գիւլազնակութեան համար ընտրած չափն է Հ . Արսէնի վեցութեան կամ երկուսուսուսուսուս չորս ան

գամ կորած , որոնք տարբեր կերպ փոփոխութեան կրնան ենթակայ ըլլալ , և որոնց մէջ տասնութերէն ինչուան տասնութեց վանկ կրնան գտնուիլ : Այս տար կերպ փոփոխութեան ինչ ներդաշնակութիւն , ինչ անհաստեղծ նոր գեղեցիկութիւն չի տար ձարտար ձեռք մը իր տաղաչափութեանը : Կորուկ խօսքի սուղ վանկեր , ծանր ու հանդարտ իմաստ ունեցողներուն երկար ու եղանակաւոր , ամեն կրկից և ամէն կերպ բացատրութեան համեմատ տարբեր չափ : Գիւլազնակութեան աւելի յարմար տաղաչափութիւն մը քան զՀ . Արսէնի վեցութեանին կարծեմք թէ չէր կենար հնարուիլ :

Վէկ կասկած մը միայն ունինք , որն որ Հ . Արսէն ներքէ մեզի գնել հոս իբրեւ պարզ կարծիք մը : — Սուղ վանկ մեր լեզուին կարծուածքին մէջ իրօք կայ մի , ինչպէս յունիսն ու լատինին , և պարտութեամբ ըլլայ կամ բնական առողջանութեամբ կրնանք բառ կամ վանկ մը սղել : Ասոր վրայ կը ասարկուսինք : Ինչու որ հայերէնին մէջ , սուղ կամ երկար , ամէն վանկ վանկ մըն է . երկու վանկը մէկ վանկ ընել անկարելի է մեր լեզուին , և անուր անկանջներնուս : Ասոր Հ . Արսէն ալ կը վկայէ , և ասով չէ թէ իր սահմանած չափը սովորաւոր կ'ուղենք ըսել , ինչու որ ամէն կատարելագոյն չէր կրնար ըլլալ . այլ կ'ուղենք ընդունիլ զան իբրեւ վեցութեան և աւելի ինչուան ուսուցչական խառն , ինչպէս իրօք կը հաշուին ըստ վանկից , առանց սուղի և երկարի զանազանութիւններու : Այն է մեր կարծիքը :

Հոս խօսք մըն ալ յանգի վրայ : Հ . Արսէն չի գործածեր զան իր թարգմանութեան մէջ և կը պատուիրէ չի գործածել գիւլազնակութեան : Թէ որ չի վանկայինք հնցած սովորութեան մը աղբեղութեանէն , կ'ուղենք որ յանգը բոլորովին վերնար : Ինչու որ յանգը ուրիշ բան չէ , բայց եթէ արգելք մը բանաստեղծին , որն որ շատ անգամ ոտքերու յարմարութեան իմաստը կը հարկադրի զոհել : Մի և նոյն ժամանակին հնարք , տղիտութեան վիճածն է յանգն ալ ; ինչպէս վանկազարկութիւնը . նախնիք ,

ինչպէս յայնք , ինչպէս լատինք , յանգը չէին ձանձնար , ու ինչ որ ալ ոմանք հակառակին , անոնց հետեւողութիւնը ըստապէս կ'երեւայ մեզի քան ըլլ յանգին տաղաչափ ձանձրութիւնը :

Գանք հիմա թարգմանութեան : Այնքորդ գովութիւն մը ըրած չենք սեպուիք բացարձակ վկայելով թէ ըստ ոճի գեղեցիկութեան ինչպէս նաեւ ըստ անշեղ հաւատարմութեան , աս կէ գերազանց բան մը չենք գիտեր : Վ իբրիլիտս , և Սլոուակիանականային , բնագիրը սրտելու կը շփոթէին : Այս խօսքիս մէջ ոչ չարազանցութիւնն , ոչ շողքորթութիւնն : Թող , ինչպէս մենք ըրինք բաղդատելու համար , կարգան օտար լեզուներու մէջ Սլաւոնական ու Բերլինական , մասնաւորապէս աւստրիական Տրիլին , այնչափ գոյուած և գովութեան արժանի՝ գաղղիերէնին ակարութեանը նկատմամբ . — և ան ատենը վճռեն :

Հոս հեղ Տրիլի լատին բնագրին մէկ տողը երկուքով ու երեքով ալ աւելիով կը թարգմանէ . ընդհակառակին հայ թարգմանութեան սողերը գրեթէ միշտ բնագրին հետ հաւասար են : Իմաստ մը բառ մը , անուն մը , մակդիր մը պակաս կամ աւելի չէս գտնար : Այսպիսի խղճատ հաւատարմութեան մը հետ , ինչ վեճ և հարաբար հայկաբանութեան մը հետ , արժանի Սերպուպեան գաղտնեւոր , հաւասար մեր ամենէն ընտրի հին մտնեալութեանը անքն : — Այս ասով կը հերքի ոմանց ասարկութիւնը թէ երկու հաւատարմութիւն մէկ տեղ չի կրուար ունենալ թարգմանիչ մը , կամ գրած լեզուին հաւատարիմ , ոճի գեղեցիկութեան բնագիրը գոհեցով , կամ թարգմանութեան գերօրէն հաւատարիմ , իր լեզուն բնագրին զոհելով : Ահա Հ . Արսէն աս իրաւայի մեծ դժուարութեան յաղթող , և երկուքին միանդամայն հաւատարիմ մնացած է , ոչ նիւթական լատինաթոս թարգմանիչ , և ոչ վալիլաթոս հայկաբան և անհաւատարիմ թարգման : Վ իբրիլիտի Սլաւոնականութեան պէս աղբոր ու ձարտարահիւս քերթուած խիստ քիչ կայ , ասոր պէս

առաւ, և ահա այսպէս կը պատմեն այս դիպուածը: Աւագրիացի Բուխներ զորապետը Պէմ զորապետին դէմ պատերազմելու գտեր էր, բայց Պէմ զորապետը իւր որ կողմը երթալը թշնամիէն պահեց և շատ ժամանակ չանցաւ Գրանտիլանիայի մայրաքաղաքին առջին երաւ: Ան տեսնը այն քաղաքը պաշտարանող 5000 հոգի ուստայ զօրքը 14 (Թնդա-նօդով (որոնց 8 հատը աւագրիացիք հոն ձգ էր էին) դուրս ելան թշնամիին առջին շարուեցան: Առանց ժամանակ կորսնցուցնելու Պէմ զորապետը 8000 հոգիով, 12 թնդանօդով ուստայ վրայ յարձակուեցաւ և չորս ժամ արիւնշաղարիս պատերազմէ մը ետքը ուստայը խառն Ի խուռն ետ քաշուեցաւ ստիպեցան:

Պատերազմը լրմննայէն ետքը ուստայը սահմանադրելը հասան, իրենց թնդանօդները հետեւին տարին, բայց աւագրիացիներուն թնդանօդները Հերմանդաւա աւագրիացիք ուր տեղ որ ձգ էր էին նէ իրենք ալ հոն ձգեցին:

Կըստուգեն որ Բուխներ զորապետը ուստայ Սքարիտիին հաղորդութեան հասեր է, և թէ ուստայ Հատֆորտ զորապետն ալ 8-10,000 հոգիով անոնց միաւորելու կ'երթայ եղեր, նորէն պատերազմելու համար:

Սիւս կողմէն ալ կ'ըսեն որ Պէմ զորապետին Հերմանդաւա առած օրը 6,000 հոգի օգնական զօրք գտեր են և 4,000 հոգի ալ հետեւեալ օրը գտեր են, անանկ որ հիմակ իւր հրամանատարուէր ներքեւ 18,000 հոգի զինուոր ունի եղեր:

ԻՏԱԼԻԱ: Գորինէն կըբերն որ Կարդուս Աւագրիայի Աւագրիայի գտեր է և հոն Աւագրիայի գետաբանին այցելութիւնը ընդունելու է: Այս գետաբանը շատ ուղեր է որ համոզէ Սառաւենիայի թաւաւորը որ պատերազմէն ետ կենդանի հաշտութի խոսուի Աւագրիայի հետ, բայց չէ համոզուելը այնպէս ըսելով: «Պարօն գետաբան, ես քաւ սիրտդ համար անցեալ տարի Սալապոյի զինադադարումը ընդունեցի և ստորագրեցի որչափ որ ալ ինձի այս բանը մեծ նախատինք էր: Այսինքն քաղաքը կանկաւ յաւատարմութիւնով որ Աւագրիայի և Գարդիայի միջնորդութեամբը մեր գործերը սիրով կը լրմնան, բայց մասնաւեցայ: Տարիներ է որ մեր վիճակը անտանելի վիճակ մըն է: Աւագրիայի ժողովուրդը յետին թշուառութեան մէջ կը հեծայ կ'աղաղակէ, ես ակամայ անհոյստութեամբ գտեր եմ որ չի լուսնում: Գուր ինձի ինչքերը, բան մը չէ: Աւագրիան զինադադարման գաղտնիքը դրձեց: Գուր լուս կեցցար, լուս կենարմիկը անոր բանաբարութիւնը որ ընդունած եղար: Հիմա որ մենք մէկ մեծ վէճի մը մէջ ինկեր մնայեր ենք նէ, ինտար հոն կենարու կ'ախարհիմք: Չէ չէ, պարսն, աղէկ է որ

ալ գժուարաթարգմանելի գիրք չի կոյ: Հաստածէ հաստած նոր նիւթ, նոր դարձուածք, նոր ոճ, վեմը ընտանեկանին հետ, խրատականը զուարճալոյն հետ, արհեստականը բնականին հետ խառնել: Ընտան համար տարբեր զրոյւածք, տարբեր բաւեր, որոնցմէ շատը ժամանակն ու նոր լեզուներուն ազբասութիւնը անթարգմանելի ըրած են: Ինչ վարպետութիւն, ինչ պատիւ չի սեպելը, Հարգելին առ ամէն մասանց մէջ բնագրին հետ հաւատարմութիւնը, երբ շատերը խոստեր են, և ինչ գանձ ազգերնուս անանկ թարգմանութիւն մը որ ամէն գժուարաթարգմանելի կամ արհեստական միտք և իմաստ, ճարտար և հարազատ լեզուով մը կը պարունակէ:

Տեղիին համար իրաւամբ կը զարմանան Սալապոյի պէս գժուարաթարգմանելի գիրք մը ատանկ ազգեր գաղտնիքն սողերու թարգմանելուն: Այս զարմացողաց հետ ենք մենք ալ, բայց ինչ անհաւատարմութիւններ ալ իր վայելչութեանը հետ: Ի հաստատութիւն մեր խօսքին քանի մը օրինակ առաջ բերենք, զուգահիշելով հայ և գաղղկացի թարգմանիչները:

Սկիւա իր հօրը Ախտային ծիրանի մայրը, որոնց մով անյաղթելի էր, կտրելով թշնամեցն ձեռքը մասներ էր զան, անոր համար ինք արտուտ ու հայրը բազէ փոխուէր էին: Ամէն ընթերցող աս բանին միտքը կ'իմանայ Վիրգիլուսի երկու սողերէն, որոնք գրել թէ բառ առ բառ թարգմանած է Հարգելին ատանկ:

Երեւեալ անօր օգտիք շոյաց բազէ բարձրութիւն: Եւ լաճանէ մը արտուտ ընդ ծիւղի ծախն լեծ: Տեղի ատանկ կը թարգմանէ. «Անտիլին Ախտայի լեծով վառած իր աղջկանը վրան կ'իյնայ» և այլն: Ինչ բանին վրէժն է առ, ահա հոս Տեղի բնագրին խօսքը զանց կ'առնէ: Երբորդ գրքին սկիւրը կ'ըսէ Վիրգիլուս թէ «Վայցեր անունը այնչափ տարի յիշել ամա՛, որչափ

Թագա թշնամիին ուստայը խորտակի, քան թէ փողոցներուն մէջ ժողովուրդը զիս նախատանքը ծարրէ: Իմ ատանկ կործանուած առաւել պատուաւոր է թէ ինձի և թէ իմ ժողովուրդիս»:

Այս օրերս թէ Ինտիմութիւն բանակին մօտերս նորէն պատերազմի ելլալու լուրը և թէ Հըրուովի և Պրիւնցայի դիպուածները Վոնգարտիայի և Վէնեթիի մէջ երկարատեւութիւն ձգեցին:

Վէնեթիի մէջ ազգային խորհուրդ մը ժողովեցաւ այն քաղաքին պաշտպանութիւնը երկարացուներու միջոցներուն վրայ խորհելու համար, վասն զի Աւագրիայի հիմակ այն քաղաքին դէմ յարձակուելու սաստիկ միջոցներ կը պատրաստեն:

Ղեկավարէն կը գրեն որ ըստ լատինացւոյ մարտի 16ին Սառաւա ու Ռիւճիո քաղաքները պարտեր են նէմյէները: Այսինքն չափազանց վատահ են իրենց և կ'ըսեն որ մէկ քանի աւուր մէջ Գորինս կը մտնան: Ինչոք խաղաղուոյ զօրքն ալ այն աստիճան իւր թշնամիին արեանը ծարաւի է որ, ամէն բան աչքը առած սխալ պատերազմի:

Կըսեն որ իտալացիք արդէն պատերազմը ընտելութեանը հետ զանոնք յաղթեր և Բօգեային անդիկ կողմը անցնելով գտալ ի Սիլան կը բաղկեն: Այսպէս պատերազմի պատրաստուող միայն Սառաւենիայի զօրք 120 հազարէն աւելի է Բրիտանիոյ զօրապետին հրամանատարուէ ներքեւը:

ՀՈՌՄ: Հաստատուած հասարակագիտութեան արտաքին գործոց պաշտօնէս Պ. Ռուսթոմի ազգային ժողովին ըսաւ որ առած տեղեկութիւններուն նոյնը Վագրիայի, Սալապոյի և Գարդիայի մէջ միաբանութիւնը մը ըրեր են, Գարդիան ալ մասնակից կանչեր են բայց այս գետ պատասխան մը չէ տրել: Ինտիմութեան այս միաբանութեան մէջ չէ եղեր բայց այն ալ ընդ հակառակն թօսքանան յարձակուած մը պաշտպանելու նպատակաւ այն երկրին միջնորդութեան մանաւրդ որչէր է:

Հաստատուած ժողովին վճռած 17 միլիոն ֆրանք փոխ ստակը հարուստ գերգաստաններէն, գրամարտի տէր մարդոցմէն, վաճառականներէն, արուեստաւորոց ընկերութիւններէն և կալուածքի տէր մարդոցմէն սխալ առնեն այս կարգի վրայ, այսինքն: 1000 էն 6000 մէկ շարքորդ պիտի ուղարկուէ 6000 էն 8000 ին մէկ երրորդը, 8000 էն 10,000 ին կէսը, վերջապէս 12,000 էն վեր երկու երրորդը: Այս ստանդարտն փոխարէն շահով մարտակներ (պոնտեր) պիտի տրուի, և այն մարտակները հասարակութեան ընկող հետ միաւորուած եկեղեցաւ կան ընկող վրայ գրաւված սխալ ըլլան:

ՆԱԲՕԼԻ: Սիկիլիայից հաշտութեան միջնորդութիւնը չընդունելով Պրիւնցայի օրէն պա-

կայ Տիմոնին առջի ծագմանէն, այսինքն արուստեկին, որ ըսել է «Վշտորհքիս սկիւրէն ինչուան հիմակ»: Տեղի կ'ըսէ. «Վշտուսին երկանէն (որ է Տիմոն) աւելի սպրեցրեն մը քաւ գործերուդ առաւել»: Հոս իմաստի ոչ միայն փոխութիւն, այլև հակաութիւն, ըստ որում Տիմոնին անհա հաւթիւն չնորհեր էին գիրք, և այլաբանօրէն Տիմոն անմահութիւն կը շնորհակէ. արդ, անհա հաւթիւնն աւելի ինչ կ'ապրի, կը հարցնենք:

Այս տեսակ անհաւատարմութեանց մէջ ստեղծ կ'ընայ Տեղի, որոնց կէսը իրեն, կէս մըն ալ լեզուին յանցանք են, որմէ ինքն ալ կը գանգատի յառաջաբանին մէջ: Իտալացի վերջինով կ'արդարացնեն զՏեղի, իբրև թէ «Վիրգիլուս անգամ լուազայն զինքը գաղտնիքն չի թարգմանէր»: Իսկ Տիմոն առջինով կը դատաւարտէ. «Ինտիմութեան ինչ կանխեցին ասոր, կ'ըսէ, հակառակն բաւեր, բայց իրաւացի խօսք. որովհետեւ հոն միշտ Տեղի կը գտնուէ, ու ոչ երբէք զՎիրգիլուս»:

Հայ թարգմանիչը ամենեւին զինք չի յայտնէր թարգմանութեան մէջը. թէպէտ միշտ բանաստեղծական աշխոյժ եռանդով վառուած, ինքզինքը մտնալէ կ'ըզուշանայ և հեղինակը չի մոռցնէր: Հարուստ ու գիւրտաս լեզու մըն ալ անանկ ճարտար գործածող մը ձեռքին ամէն զարդ ու վայելչութի կը մատուցանէ: Իչ հոս ճանչնանք մեր լեզուին յարգը, որուն հարստութիւնն ու գերազանց կատարելութիւնները, թարգմանչին ճարտարութեանը հետ, ուրիշ լեզուի թարգմանութիւններէն ընտրելի կ'ընծայեն մեր աչքին հայերէնը:

Հոս մեր զրուցածին ստուգութեանը ապացոյց քանի մը քանակէն կտորներ առաջ բերելու բաղձանքներնուս դէմ չենք կրնար կենայ, որոնց նման կը թող գտնան օտար թարգմանութեանց մէջ, վրէժնութիւն ու փափկութիւն ոճոյ, հանդերձ բնագրին հաւատարմութեանը թեւեւ:

տերազմի կը պատրաստուէն նորէն: Ազգային պաշտպան զօրքէն ի զատ 15,000 զօրք հաներ է Նաբօլին վրայ և այս բանակին մէջ 800 գաղղկացի կայ եղեր: Երկու մեծ շոգենաւով 3,000 զօրք կ'սպասուի Բալթիոյ որոնց կէսը գաղղկացի և կէսն ալ զուիցեք է կ'ըսեն իտալացի օրագրիչները:

ՎԵՆԵՏԻԱ: Այս քաղաքը պաշարող Վեմցի զօրքը 30,000 էն աւելի է հիմա և կ'ըսեն որ իրաւութեանը Պրոնտոյի կողմէն մէկ անգամ յարձակուէր են քաղաքին վրայ, բայց իսկայն պարտաւոր են ետ քաշուելու:

Վէնեթիի հասարակագիտութեանը ընդ ամէնը 12 պատերազմական նաւ ունի և ասանք ալ զուրս հաներ է:

Երեկ իրիկուն հետեւեալ երեւելի լուրերը առինք:

Ռատոնքին ստիպել պատերազմէ մը ետև մեծ յաղթութիւն մը ըրեր է իտալացւոյ վրայ: Ինտիմութեան մտեր է:

Կարդուս Աւագրի իւր հրաժարականը տուեր է, թագաւորութիւնը իւր որդւոյն յանձնելով:

Սալապոյէն 10,000 զօրք արդէն ճամբայ ելեր են պապին օգնութեան:

Օրմնուայի թագաւորը մեռեր է:

Ա.Օ.Գ.Ա.Յ.Ի.Ն

Հասարակաց սահմանեալ աննահանջելի մահուան ներգործութիւնը, թէպէտ առ հասարակ ամէն մարդկանց վրայ մի և նոյն է, բայց իւր սովորականը եղած սգաստուէր հետեւանքն ու վեջ տը որ կը պատճառէ կամ հանգուցելոյն ազգայնացը սրտից՝ և կամ անոր ընտանեացը և բարեկամաց՝ հաւասար չըլլալով, ամէն մէկ վախճանողներուն իրենց ձրիցը առաւելութեան և նուազութեանը համեմատ, թողուցած սեւորակ սոցոյ սրտուղուն դառնութիւնն ալ յաւեա և նուազ կ'ըլլայ: Ան տեսնը արգայնու սաստիկ ու խորաթափանց կ'ընէ իւր հետեւանաց հարուածը. ինչ ատեն իւր անկրկնելի սակաւագիւրտ և տաղանդաւոր անձինքը նպատակ կ'ընէ: Ան տեսնը սարակաւասիան է տաղանդը, ինչ ատեն իւր ազետահամ վրտայ ըմբռնակին, հասարակութիւնն ալ բաժանակից կ'ըլլայ քամուր:

Այս օրինակ դառնակից հարուածի մը վերջապէս վիճակեցաւ Ազգս, Փիւնիչեան Մեծապատիւ Միքայէլ Ազգասէր և Ազգասէր Այնթապի մահաւամբ հրաժարուելովը. որով վերս ի վերայ վերայ առնելով, անհնարին ցաւովք ծանրացաւ սրուն վերջին յուզարկաւորութեան վայելչ և սգալի տեսարանն է, որ անոր գովելի և բարե-

Աշխատանքներն մէջն շնորհակալ կենաց քանակէն գովեալը ամէն բանաւերք գիտեն. հայերէն թարգմանութիւն մըն ալ արդէն ունինք ան սողերուն. բայց կարծենք թէ ոչ սը հետեւեալներուն նմանը գ'իւնայ:

Մեծ երջանիկ մընկայ զուրանց նորի թէ զխոյնն, Ոչ ինչին երկիւ արգար ի ճարտարանս զիտոց փարատ, Ի ծոցս հողին բրեն զիւրապարտատ պարեն կենաց, Ազգասէր բարձրածեղանք աշխարհմտու գրամբ հոյակապ, Թէ հոնն ոչ ի գաւթաց զազգորի լեացն ու զից կոչակս, Ի դրամբն ոչ պահաւորն կանարաչէն պ'ըմ նրկարենու, Ոչ ի պղնձս եփարցոյն և ի հանդերձս սակճամուկ, Եւ ոչ սողը լուսանիկ յարարական սեղ շղարի, Ոչ ծորածայ իւրն պարուածք կատաւ ի պէտս արտիւնին, Այլ հանցիտ յապահով, կենք անպատիւ ճիւղ բնաւեա, Այլ անորոր ի գիւր վիճակս, անձուք և լեւր ջուրց կենդանի, Այլ հոյակապ հոգեմտուք և անգեց մեղովի բընեղք, Եւ ընդ ծառով հեշտուք քան հանցքունն ոչ պակասն, Այն արօք և անտաք և երեց ուրք և մորք, Եւ սրուն ժիւ մանկութեան սակաւագիւր և երկար, Ատուածոց պաշտամունք և սրբաբուէր հոյց ալեւոյթ, Արքարութիւն զիւրն հետս առ նախն արկ մեկեալ յերկր:

Երանի ում պատճառաց կից գիտաց գով իտանուտ, Եւ զարհաւիր ամենայն և զանոյք ճակատապիւր, Եւ զանոյք տարտարոն շունք և շըռու առ ոսն կհար, Կո և այնմ իսկ երանի որ գաշտային սեղ ճանաւ ըզգիս, Ըզգան, ըզներ Էահարիկ և գըջր հարսուտ յաւերժական, Ոչ ըզնս իտըճ անթոխն, ոչ թագազանցն ծրանիք, Եւ դու ժան հարազատից ընկճալ երեք վրդովէ խաղճ, Ոչ աղեկանն հիմարագոյ ի գաշտարն լըւալ իտարոյ, Կամ հոգմական պրճուէք ու արքայութիւնը կորստականք, Ոչ ի գութ հեծեաց մարկին կամ մտապետ ընդ քո դոյաւոր, Չոր ուղէչք մտադիւր և զը բերին անք ինքնակամ, Չարքիւնքն ժողովաց, և ոչ օրէնս ինչ երկաթիս, Ոչ գտանան արկատարոյ կամ զաշտարին տեսն զիւսն, Կ'ուրէս երեւակայութիւնը խաբէլ իրերէ թէ գարնան ծիճաղերէս օրով մը հօտիւց հետ գաշար եւս ըլլաւ:

Իսկ գարուն երբ հըրճուացի ի քաղաքից օգոց հրուէր, Յարտ զերկարանիւր հօտն և ի մարգո արձակուցէ, Ընդ կանուխ արուսեկի աստղն հաղաք յանք ցօղաքին, Ի զըւարթ առաւօտուն ի ճամանչէ գալար սիլոն, Սիւն գեռ շաղ ի բոյս փափկիկ անուշահամ է պաշարի, Իսկ ժամ շրթորդ երկնամմ միջ ծարաւոյն հոճէ դիպիւր:

պաշտական վարուցը հետ, համառոտաբար սրտ-
կերանարու է, այս շարժումն թերթին մէջ:

Այս գովելի անձը Աննա գիւղերէն ուղղափառ
և բարեպաշտ ծնողքէ՝ Աղուշէի ծնաւ, ինչ ատեն
ասան և մէկ տարուան հասակին մէջն էր, իւր հայ-
րը Փիլիպոսեան կարապետ աղայն՝ իւր ամէն ընտան
եայր հետ Պօլիս բերել կուտայ՝ ըստ թուականին
տաճկաց 1210 ին: Աւր բարի վարուք քաղաքակա-
րելով և իւր բնատուր քանքարը բարուք շահաւո-
րելով, ուղղափառ հաւատով և կիրթ քաղաքակա-
նութեամբ պայծառ կը դարձանայ, որով իւր բա-
րեւորումը գերգաստանը թէ հոգեւոր և թէ մար-
մնաւոր բարեմանութեամբ համբաւաւոր ըրաւ:
Վասն զի աստուածապաշտութիւնը հաստատուն, հե-
ռատութեամբ իւր ընդհանրութիւնը փայ-
լուն, չափաւորութիւնը բարեխառն, և մարդա-
սիրութիւնը գովելի է. բնական և բարոյական կա-
տարելութեանը մէջ ալ ամբողջ: Այսպիսի ընտիր
և խոհական ձիրքերովը, ամենեցուն անկեղծ սէրն
ու սիրտը գրեթէ իրեն ստացեր էր. որոնք ըստ
արժանաւորութեանն իրենց յարգական երկիրը-
ւը՝ իրբն հայր կը պատուէին: Այսպէս թէ գաղա-
նի և թէ յայտնի բարեպաշտական և ազգօգուտ
գործերով յուստենականութեան հետ խառնեց
իւր անունը: Այս գովելի Աննա՝ ազգասիրական և
ճերմեանագ ջանասիրութեամբն էր, որ մեր Ազգ
արքունական բարձր հրամանաւ ի սուրբ Արուսա-
ղէձ՝ կենսատու սուրբ գերեզմանին վրայ, համար-
ձակ սուրբ Պատարագին խորհուրդը կը կատարէ
մինչև հիմա, որ առաջները անհնար էր:

Իւրբնատարու սուրբ Խաչ Աղեղեցւոյ ի հի-
մանց նորոգ շինութեան, ու անոր բարձր հաղ-
ուագիւտ զգեստներուն և կարեւոր եղած անօթ-
ներուն և զարդերուն գլխաւոր պատճառը թէ բա-
նիւ և թէ արդեամբ այս երանելիս եղաւ:

Սուրբ Փիլիպոս անուն բարեկարգ հիւանդանո-
ցին՝ Արտի գուլի արուարձանը հաստատուիլը և
անոր անունին (վարժ) սահմանելը՝ որ գծուա-
րին գործ էր, և անոր վրայ առանձին արտօնու-
թիւններ յատկացուիլը, նոյնպէս՝ այս հիւանդա-
նոցիս մեղքամոմ թափելու գործարանին կառուց-
վիլը (որ բաւական նորաստ կ'ընէ հիւանդանոցին)
այս բարեբարիս ազգասիրական ջանքին յաւերժա-
կան պատուներն են:

Այսին գովելի և բարեպաշտական ձիրքերով
դարգարուած, հաւատով յուսով և սիրով և բա-
րեգործութեամբ կնքեց իւր յանկալի կեանքը ըստ
թուականին տաճկաց 1265 և ճէմաղիլ էվիլի 7,
ժամը տասն և մէկ ու կեսին՝ որ մեծի պահոց նը
Խուսաւորչի անախմբութեան օրը կը լուսնար:

Ըստ փառաշուք համբաւոյն՝ փառաւոր եղաւ
և յուզարկաւորութեան հանդէսը: Բնեմապատիւ
բարձր սրբազան Տ. Տ. Յակոբ Արտուածազարդ

Պատրիարք հօր, և նախկին Պատրիարք Մատթէ-
ոս՝ և սուրբ Երուսաղէմի Յովհաննէս և Գեորգ
Տ. Տ. Սեփակապոսի սրբազան Արքեպիսկոպոսաց
և այլ հինգ և սրբանապատիւ վարդապետաց և
բազմաբազմաբաճանայ սուրբ հարց՝ հոգեւորա-
կան վերջին սպասահարկութեամբ, առաւել շը-
քեղացաւ այս կարեւոր պաշտամունքը: Սեփակա-
պոսի Արքեպիսկոպոսի և յարգամեծար աղայից՝ ներքին ան-
կեղծ սեպ սրտաբնի նշանները գեղեցիկուն վրայ
սխուր՝ բայց յայտնի կը նկարուէին: Քաղցրաձայն
գարաց սրտշարժ և անոյշ եղանակներուն, առ հա-
սարակ յուզարկաւորաց բազմութեան տխուր սիր-
տերնուն լռիկ հառաչանքները կը պատասխանէին:
Այսպիսի սրտաուռ և փառաւոր հանդէսով, մը
տաւ հանգուցեալ Արքեպիսկոպոսի մարմինը՝ Սեփակա-
ղի ինդրակատար սուրբ Արտուածաձայնի Աղեղեցին:
Աւր բարձր սրբազան Պատրիարք հայրը դամբա-
նական աղոթ և գեղեցիկ ատենաբանութեամբ՝
միտթարեց սգազգեցիկ ժողովականները: Ետքը
գարձեալ այնպիսի հանդէսով Աւարիւտար փո-
հական սրաշուպան՝ սուրբ Խաչ Աղեղեցւոյ մէջ երկ-
րորդ հանգիստ մըն ալ ընելով, փառաւորեց նը ե-
կեղեցին իւր սխուր տեսիլքը պայծառ ջահաւորե-
լով, իւր երախտաւոր հիւրին հրաժարական ող-
ջանը ընդունելու: Խուսաւորչոյ սէրն էր որ եր-
բեմն Պատրիարք Սեփակապոսի կարապետ սրբա-
զան Արքեպիսկոպոսին անձնական տկարութեանը
յաղթելով, ներկայացուց զանի այս սուրբ Տաճա-
րիս մէջ: Անոր գերազանց արժանաւորութիւնը և
տուած կակիճն էր որ բարձր սրբազան Տ. Տ. Յա-
կոբ Պատրիարք հօր սիրտը վերտօնի շարժելով,
այս սուրբ տեղը ալ իւր երկրորդ ընտիր և իմա-
տակը արձանական ճաւիւր առաւել և ս մեղմա-
ցոյց սգաւորեց զառնացեալ սիրտը: Յուշանե-
լով թէ մեծ է արդարեւ Սեփակապոսի Արքեպիսկո-
պոսի անունը և ճամբորդութեան ցուրը, բայց այն
քան ալ մեծ միտթարութիւնն պիտի տայ ազգին
անոր հարազատ ծնունդ Սեփակապոսի Աննայ Աղ-
ղեցւոյ արային բեղմնաւոր մտաց և ազգասիրական
եռանդուն հոգւոյն բարեպաշտական և ազգօգուտ
ձիրքերը որ արդարեւ իւր գովանի հօրը նմանութիւ
իւր վրայ ունենալով, իւր բարեհոգի գերազա-
տանին և իւր սիրելի հօրը փառաց և շքոյն, ոչ
միայն անքուն պահապանը պիտի ըլլայ, այլ առա-
ւել եւս պայծառացնելուն աներկմիտ կ'ընէ զա-
մենեակն ինչպէս որ յայտնի և զգալի օրինակները
արդէն կը լուսափայլին: Այս սուրբ տեղը այս մէջն
ալ կարեւոր արարողութիւնները լրմնանէն ետքը
ժողովականաց դառն արտասուքը քաղցրութեան
փոխուելով, տարին ամեմոփեցին լուսահոգին իւր
վախճանական բնակարանին մէջ:

— Երանական ծանուցած ենք մեր ընթերցող-

ներուն հոգեւոր Աննա քաղաքի հայազգի աշխա-
տասեր բնակչաց ազգասիրական ջանքը յանուն
սրբոյն Սեփակապոսի ընկերութեան մը հաստատուիլը ու
բուն նպատակն էր նոյն քաղաքին մէջ բարեկարգ
գարաց մը կանգնել: Բնկերութեան նպատակը ինչ-
պէս որ կ'երեւայ բարի է, պէտք եղած աշխատու-
թիւնն ալ ու ստակն ալ միաբանական սիրով չէ խը-
նայուեր, անոր համար քիչ ժամանակի մէջ գարացը
փառաւոր շէնքով շինուեր և անցեալ տարուան սեպ-
տեմբերի 1 ին աշակերտաց դաստառութիւնն ալ
սկսուեր է: Դաստառները, մանաւանդ անօրէնը՝
որ է արժանայարգ սեր Վարդիչ ուսումնական քա-
հանայն, կատարեալ սիրով աշակերտաց յառաջագի-
մութեանը հոգ տանելով փետրվարի 7 ին, ըսել է
սկզբնաւորութեանն 5 ամիս ետեւ զանոնք հրապա-
րական քննութեան հանելու համարձակեր են,
և յիշուի յիշեալ քաղաքէն ստացած զանազան նա-
մակներուն և վրայութեամբը՝ աշակերտները ժամա-
նակին քիչութեանը նայելով շատ սրբիւնք ջրցու-
ցեր են քննութեան օրը: Աշակերտները քննուեր են
քերականութեան՝ սուրբ գրոց և հայոց պատմու-
թեան քրիստոնէականութեան՝ սուրբաւորական թը-
ւաբանութեան՝ գեղեցիկագրութեան և երաժշտու-
թեան մէջ:

Այս քաղաքին գարացը անշուշտ միշտ հաստատ
մնալով քիչ ատենին խիստ ծաղկեալ գարաց մը պի-
տի ըլլայ և մեծ օգուտ պիտի գործէ Հայաստանի
ուրիշ խեղճ քաղաքներուն, որովհետեւ լաւ գի-
տեմք որ Արքեպիսկոպոսի առ հասարակ մեծահոգի
մարդիկ ըլլալով ինչպէս իրենց անձնական պատ-
ւոյն անանի ալ իրենց քաղաքին պատուոյն չափազանց
նախանձայոց են, մանաւանդ որ տեղւոյն արժա-
նընտիր առաջնորդ Պետրոս ծարագոյն վարդապե-
տը անոնց սրտին ուսումնասիրական եռանդը միշտ
վառ պահելու համար պէտք եղած յարգարանները
կ'ընէ քանի որ առիթ ունենայ և ըստ ամենայնի
աշակից է նոյն գարացին յատկապէս հոգաբարձու-
կարգուող արգոյ աղայից որ ասոնք են:

- Պատրիարք ազա ճանապետ
Կարապետ ազա Պոյաճեան
Գրիգոր ազա Քէչիչեան
Գրիգոր ազա Սանահեան
Նշան ազա Սեմերճեան
Յակոբ ազա Տեր Գեորգեան
Սինաս ազա Փրօկիեան
Կողմաս ազա Փրօկիլեան:

Ի ԴԻՄԱՑ ԱԶԳԻՆ
ՎԵՐԱՏԵՍՈՒՉ
Սիրելի Աշխոյն:
Ի Պարբի նոր իսան:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
Ի ՏԳԱՐԱՆԻ ՅՈՎԱՆՆՈՒՄԻ ԳԻՆԵՆՏԻՍՏԵՆ

Իւ ճրարուող ճրարողակնք հնչին երգով ըլլ թաւաթուփո-
Աւ ջրհորս կամ խոր ճահի ճրար սուր հրաման երամակից
Ի սրբի խորհրդակ ընդհե ալիս կարկաշտաս:
Ի ի տայ տօթածամու հալածուար ինդրել հովիտ:
Ուր հնաւուրց զարութեամբ յաղթ ինչ կաղնի Արմազոյ
Սեփակապոսի ճրար ընդհե, կամ ուր մայրի նրբեմաստուեր:
Յանտաւարիտ սրբոցեաց ընդհե ինչ սրբու էր սուրբ:
Ազա կրկին ի փափակ ամենը վրասի, յարօտ կրկին:
Ընդ արեւմուտ ուր զվրային գիշերապար զօրս ամբք:
Եւ լուսին զօրաւորի կենդանոր զմայրեաց թաւուտ:
Ճոմփախմբ ի խոթ հնչին և մայրուտը ի ցան սարկու:
Ազաւառուն նմանաձայնութիւն կ'ըմպային ըստի-
ներէն բնագրին մէջ. մենք կարծենք թէ հայերէն
լաւ և ս կը խօսի ազաւառ, ասանկ:

Անք ի նեղ ողոր ազատու ետի ամենը Լեւոն Բարձր:
Ի յեղեղակ սրկանն:
Վժիռք աւելի հանելի է սա չորս սողերուն մէջ:
Նսխանն ի ճիւղաց զարհուրոցի վատխտարակ:
Ի գեւոյն զճճիական ի կարկաշտուն կակնաւոր:
Եւ ի ճայուկ մանուածապատ իրօնունան վիշապաց:
Յանապին ճարեալ անոնց և ի խորակն անպարտի:
Չիտուն և ուրիշ կենդանեաց նկարագիրները:
Վիւթիայի ցուրոր, խաշնամահը, և այլն, և այլն,
բնագրէն գերազանց ըսելու շատ հայապէս բանա-
սէրներ պիտի չգժարին:

Այնպէս և չորրորդ գրքին վերջը Որբէոսին գըր-
ուագը, որն որ ինչպէս բնագրին, ասանկ ալ թարգ-
մանութեան մէջ սրտաուռ զվեմութեան սքանչե-
լի կտոր մըն է:

- Ինչն առեալ վին գողաւոր բազմաթիւ սիրոյ սիրականը
Ըզքեզ, բազմ անուսին, ըզքեզ միայն յափն ամայի:
Ըզքեզ յիւս արուսակին, ըզքեզ ի մուտուն նըւագէր:
Եւ ի կիրճուն Տենարեան յանդընդալար գրուեր մահու
Եւ յանտառն թափ անցել սեւա արհաւրք մաւախապատ:
Սանաբանուտ էլ ի վին, մատաւ առ պէտքն անպակի:
Եւ առ այն որ ի մարդկան պարտանաց սիրոյ անոգք է:

Սահմաննիս չի ներքը և լեզունիս ալ բաւական
չէ ասանկ սողերու ամէն կերպ գեղեցիկութիւնն:

որ առանձին գիտողութեամբ մէկիկ մէկիկ թուել-
ինչ գովեալ որ ալ տայինք, միշտ նիւթին արժա-
նաւորութեանը չէինք կրնար հասցնել: Աստի ա-
խորժակ ճանչցողներուն մտաց վրայութեանը կը թու-
ղուեր սա պաշտօնը, որն որ գուցէ աւելի արդեամբ
և արժանաւոր կատարեն քան զամէն մեր տկարա-
բան գովաւանութիւնները:

Վէկ տարակցոյ մը միայն մոքերնիս անդադար
կը ամենը և սրտերնուս սաստիկ վշտի առիթ կ'ը-
լար ամէն անգամ որ շ. Արտեմիս թարգմանու-
թիւնը ձեռքերնիս կ'առնէինք. ան թէ (որովհե-
տեւ պէտք է ճշմարտիտ խոստովանիլ) աղբերեւս
մէջ քանի հոգի կ'ըլլէր արդեօք որ ատոր յարգն ու
արժեքը ճանչնար: Այս տարակուսանքին մէջ, շատ
անգամ վհատութիւնը ձեռքերնէս գիշերը կ'ընեցը-
նէր ու աչքերնիս կը ճանապարհէր՝ ազէկ գիտնալով
մէկ կողմանէ, ինչ աշխատութեան, ինչ քրտանց
արդիւնք ատանկ գրուածքի մը ըլլալը, և միւս
կողմանէ, ինչպիսի քիչ ատիկայ սոսկ հասկըցողնե-
րուն թիւը: Սեր երկմտութիւնը անհիմն չեղաւ,
երբ, ուրիշ կարծիքներու հետ, շատ ընթերցողնե-
րէն սա ալ լսեցինք թէ Աշխատութեան ոճը խոր ու
մթին չի հասկըցուելու չափ է: Ասկէ անտեղի, առ
կէ ծուռ կարծիք չէր կրնար ըլլալ: — Իրաւ է որ գա-
ւառական և նորահար բաւեր ու բարդութիւն
ներ երբեմն երբեմն աղատորեն գործածուած գը-
տանք, որն որ գուցէ մեզազրէ մեր լեզուն բնիկ
հարստութիւնը, և արգարացնէ Որատիտ ասանկ,
Իսկ թէ նոր նշանաւոր թարգման ինչ հարկ յայտնել ըզի:
Ստիւտեց ինչ թէ ի գիւտ և ինչ վնել էր յաշարի:
Ուր կատարի և ինչն ալ լեզուն ըզիտուող հարկնի
Ճոմփացց և նորանոր անուան իրաց մատոց ի մէջ:
Աշխատանքներուն նիւթը արհեստական ըլլալուն
համար, ի հարկէ տեղ տեղ լեզուն ալ արհեստա-
կան է, և հետեւաբար նոր կամ անձանօթ ոմանց
համար: Ասկէ դարձեալ ան արձակ շարագրութե
ձեւն ալ որն որ երբեմն հարկաւ զրցուածքը կ'առ-

նու, և որն որ նիւթին հարկ կը համարինք մենք
քան թէ, ոմանց հետ, թարգմանչին յանցանք:
— Բայց խաւար կամ խորութիւն ոճոյ, եթէ ոչ
խհակըցողն երուն, ամենեւին չի կայ շ. Արտե-
միս թարգմանութեանը մէջ. և ոչ հետեւակութե-
նչան մը, եթէ ոչ նախանձորաց աչքին, որոնց կը
խորատենք ճարտարել այնչափ յառաջ քան զկրիտի-
սեւ: Ինչ հակառակն համեստ պարզութիւն մը, ա-
մենեւին հոգնիլ չի գիտող ճարտարութեան մը
հետ, կը տիրէ ծարէ ի ծար բովանդակ գրուածքին
մէջ:

Ինչ որ է նէ, Աշխատանքներուն և Բերթողականիս
կերպ համարմունք ջրցուանդները կը յայտնեն մեղի
աղբերեւս մտաւոր վիճակին աստիճանը, և ատոր
վրայ ուսումնասիրաց ունենալու ակնկալութիւնը:
Այս միայն գիտենք որ երկուքին ալ վիճակը խեղճ և
թշուառ է. աղբը դեռ շատ լուսաւորութեան
կարօտ է, և ատոր ջանք ընել, ատոր հոգ տանիլ
ուսումնականաց պարտքն է: Այնք ալ քաջալերու-
թեան և յօժարակամ ձեռնառուութեան կարօտ են
աղբին կողմանէ, որուն ալ պարտքը սա է, գըր-
բաղդութեամբ քիչ ճանչցուած, խիստ քիչ գոր-
ծադրած: Երկուքին ալ կը ցանկանք ու կը յարգու-
մենք իրենց պարտքերնուն հատուցումը, յօգուտ
և ի պատիւ աղբին:

Իսկ շ. Արտեմիս համար, որուն յարգը լաւ
ճանչցու Արտեմիսայ նման հանձարատէր մարդ մը
և որուն փոխադարձաբար շ. Արտեմիս գրու-
թիւնները ամէն բանէ աւելի տեւական արձան
յիշատակի պիտի մնան գարէ ի գար, կը ցանկանք
իր անգին աշխատասիրութիւններովը նորէ նոր աղ-
բը հարստցնել, և աղբին՝ այսպիսի մեծ և բազ-
մափաստակ մտաց արժանալայել երախտագիտու-
թիւնը հատուցանել: